

ԳՐ. Հ. ԳՈԼՈՎՅԱՆ

ՍՐԲԱԶԱՆ ՆԵՐԾՎՉՈՒՄՆԵՐ

(ՏՕԽԱԿԱՆ ՔԵՐՊՈՒԱԾՆԵՐ)

9

Արք Ա. Պատրիարք Հօռ

ՅԱՌԱՋԱԲԱՆ-ՆԱՄԱԿՈՎ

1906-1907



ՏՊՐՈՎՐԱՆՑԻՑ.

ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՐԱՎԱՆԱԿԱՆ ԸՆԴԲՈՒԲՈՒՆՈՒ

1910

891 99

9 - 20

Գ. Հ. ԳՈԼՈՎՅԱՆ

08 DEC 2011

891.99
ար

4-20

ՍՐԲԱՁԱՆ ՆԵՐԵՆՉՈՒՄՆԵՐ

(ՏՕԽԱԿԱՆ ՔԵՐՊՈՒՄՆԵՐ)

Արեն Ա. Պատրիարք Զօր

ՅԱՌԱՋԱԲԱՆ-ՆԱԽԱԿՈՎ

1001
133

1906-1907



ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՕՍՄԱՆԵԱՆ ԳՈՐԾԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

1910

13 MAR 2013

1003 330 00

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԱՐՄԵՆԻԱՆԻ



Ամենապատիւ

Տ. Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Դուռհամ,

Պատրիարք Հայոց Թուրքիոյ,

Կողմ. եւզն. եւզն.

Բարձրաշնորհ Մրագան Հայր,

Իբրև մեկ անդամը Զեր բանաւոր «փոփրիկ հօսին», որուն
տառապահները կրեցին ու ծովագեալ արխմենին սուզը սպացին
Զեր հրաժարեալի ժիւուր մենուրեան միջ, կու զաւ Զերդ Բարձր
Մրագնուրեան Արքու վերադարձին եւ Զեզի հետ առաջին տե-
սակցուրեանս բարեկաման կրկին առիքներով Զեզի ձօնել Արքա-
զան Ներծնաջութաներս ի նշան որդիական պարոյ եւ մեծ հիացման
Զեզի հանդեպ: Արդէն իբր կրօներգակ մերը ներշնչողս եղած
կէ եւ այս վերապով Զերը Զեզի կը մատուցանեմ:

ԶԶեզ Ազգին դարաւոր ու ճուրական իրաւունքներուն իբ-
րեւ անխոնց պաշտպան, տառապեալ հօսին իբրեւ բարի հովին,
Արդարուրեան իբրեւ անդույի ձայն, նաեւ նախմի Ս. Հայրենու
Մրագան մնարը բրուացնող իբրեւ Մրագան բանասեղծ՝ բո-
լոր Ազգին հետ երկար ու արդիւմաւոր տարիներ Զեր Ս. Ար-
քին վրայ տեսնել կը բաղձայ՝

Զեր Բարձր Մրագնուրեան

Ամենախոնարհ որդի

Գր. Հ. ԳԱԼՈՒՑԵԱՆ

18 Փետր. 1910

Եւրա, Կ. Պոլիս

ԿՈՍՏԱԴՐՈՒԹՈՒՄ



Զօնագրութիւն

Յառաջաբան-Նամակ Ս. Պատրիարք Հօր

Կաղանդ

Անանոնց Ասածումներ

Մնունդը

Հետաշխներուն Երգը

«Խորհուրդ մեծ»

Լմմանուէլ

Մեսիա-Քրիստոս

Յիսուս

Թէ: ո՞վ է Որդի մարդոյ

Տեսութառապաշ

Մօր սիրը

Դուք եւ ես

Աչերո ու ձեռներո

Անառակ որդին

Ապաւար

Տնտեսը

Մամոնան

Խարուս նոզիխ զայտնիքը

«Օրնեալ եկեալ յանուն Տեսուն»

Սիովին աղջկան

Ոլսաննա

Ունալուայ

Խաչելուքեան պատկերը

«Զէ աս»

Սիրմին յառուքինք

«Տէր իմ եւ Ասուած իմ»

Նոր ստեղծում

Համբարձումի

Հոգեզալուս

Այլակերպութիւնը

Երանեալ մայրը

Տիրամայր

Խաչին պարձանիք

Խաչին սեղանիք

Խաչը

ՎՐԻՄԱԿՆԵՐ			
ՍԽԱԼ.		ՕՒԴ.ԻԴ.	
k	n	η	
12	3	կոյ	նոյս
30	24	փոխարեն	փոխարէն
31	20	մինձ	մինձ
40	11	Ռվանենա՛:	Ռվանենա՛:
58	6	ողին	ուղին
60	4	ահումբ	շահումբ

ՍՐԲԱՁԱՆ ԾԵՐՃՆՉՈՒՄՆԵՐ

(ՏՕՆԱԿԱՆ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ)

Ա. ԿԱՂԱՆԴ

Կ Ա Ղ Ա Ն Դ

Ա Մ Մ Ն Ո Ր Թ հանդիսական օրերուն,
Դիյակրօն բուրմն իր կոչերով նրնաւանդ՝
Կը յիշեցներ նրւիրաքերն այն Կաղանդ,
Ժողովուրդին ձայնելով օրն այն ցնծուն:

Ու Հրեկայ Պետականին փողն այն զռռ
Կ'ազգարարէր Եահնվեհն փառքն փողերգել,
«Փողս հարեհ»ի պատամոնունով անարգել,
Մինակոկի վեհ լրուրեան մէջը խոր:

Աւանդական Ամանորն ալ մերական՝
Կաղանդող կոչն իր քրոացուց դարէ դար,
Աշխարհախումբ խրախնաններով խօսպար
Խանդավառել սիրտեր ամեն: Ու ո՛քսան

Նրիշրաբաշխ Նաւասարդներ երգեցին
Երիտասարդ տաս, տա՛ս սիրտեր տօնաւեր,
Որուն այսօր Յիշատակը մեզ հասեր՝
Կը հըրենուեցնէ մեր սիրտեր ալ ցընծագին:

Կաղանդը մեր միօրինակ օրերուն
Կեանք կը սրփու իր կոչերով կըրկնակի,
Ոյժ կու տայ, որ մեր բամակը չի հակի
Կեանդի բեռով երբ կը բալենք պարտասուն:

Օ՛ն, Հաւատի, Յոյսի, Միրոյ գործերով
Կաղանդերու ուղեկիցներն կեանք-նամբուն,
Այսպէս մեզ հետ մեր բնկերներն համարուն
Վերըսանան նոր խանդ, եռանդ, նոր կորով:

Ա Մ Ա Ն Ո Ր Ի Մ Տ Ա Ծ Ո Ւ Մ Ն Ե Բ

ՍԱՄԱՆՈՐԻ ՄՏԱԾՈՒՄՆԵՐՆ անուրն անհուն,
Անըսկիզբն ու անվախնան,
Մեծ-Կեդրոնին ուուշ՝ մօտանոյն
Կը բաւալի յարաժամ:

Տարիները—բոյլ, բոյլ թերբեր
Ժամանակի մեծ Գիրքին,—
Անձանօրին Զեռնն յամբերեր՝
Կը բըղբատէ հետագին:

Կ'անցնինք, կ'անցնին յարափոփոխ,
Կեանք, տիեզերք, ժամանակ,
Մեծ հողովոյքն ամենափոխ
Կ'արշակ յար, տարունակ:

Նոր տարիներն, հանգըրւաններ
Կարաւանին յարաշարժ,
Ուր կըրոտին ուժաս, երեր
Մունկերը մեր ցանգ անլարժ:

Խորհըրդաւայր Զայնը վերեն
Կը հընչեցնէ սուր «բալէ՛»ն,
Թէեւ հատի Շունչն յամրօրէն
Փընցուռոյց հեւալին:

Համակերպում-կեանին է որուն
Կածաններն իսկ կոյ ։, անկոյս
Պետք է շափել, մերք մոլորուն
Առնելով բիւր հայափոխ։:

Մինչեւ գոչ Զայնն այն հրնչել,
« Կեցի՛ր անցորդ, մի՛ ժալեր,
Կեանին ճամբուն վերջն է այսեղ,
Ալ չե Յոյսը հաջալեր։»

Ժամանակին անուրն անհուն,
Անըսկիզբն ու անվախնան,
Մեծ-Կեղրոնին ժուրջ մթօսանոյն
Դեռ քաւայի յարաժամ։

* *

Ալ Ամանորն Յաւիսեանին
Վայգանայ հոն առ յաւես,
Անհուն Տարին ըսկիզբն հունին
Կ'արահիսի արփաւես։

Բ. ՍԲ. ԾՆՈՒՆԴ

Ծ Ն Ո Ւ Ն Դ Ր

~~~~~

**Բ** Եթ-Դ. ԵՀ ԵՄԻ բրլուրներէն անհառ լոյս մը կը ծազի,  
Ողողելով հարայր մանւուք փողփոյումով կրկնակի,  
Ուր նորակազմ ընտանիք մը անօրեւան, աղբատիկ։  
Դուրսի ցուրտին դեմ խրստաւունչ պատրսպարուի հանդարտիկ։

Մինչ հրեսակներ գունդագունդ՝  
Քաղցրաձայննեն Սուրբ Ծրիունդ։

Ո՞չ սրահակներ կան հոն զարդի, ո՞չ օրոցներ քանկազին,  
Ո՞չ իսկ պրզտիկ փերք մը հուրջի, այլ հարայր սրտմազին՝  
Կը տամայ սոսկ զաղջ ռումչովը արշառներուն ընտանի,  
Երբ Մըսուրին մեջ նորածնին հանդարտ հունը կը տանի։

Դուրսն հրեսակներ լուսագունդ  
Կ'երգեն մարդոց Սուրբ Ծրիունդ։

Ու ի՞չ յետոյ զիւերուան մէջ խումբ մ'հովիսներ հիացիկ՝  
Կու գան տեսնել այս տեսիլը հոգեզբւարն, զեղեցիկ,  
Ու հասկընալ թէ ինչո՞ւ է այս լոյսն անճառ, անսովոր,  
\*\*\* Երկնապարիկ այս երամներ ի՞նչ երգ կ'երգեն դաշնաւոր,  
Հրոշակելով սիրս ՚ի քունդ՝  
Բոլոր մարդոց Սուրբ Ծընունդ:

Հոն են մոգերն Արեւելիքն, իմաստուններ գաղտնեխոյզ,  
Որ կը փնտոն Աստղն Յակոբայ, լուսաւորը մեծալոյս.  
Ընծայ ունին ձեռքերնուն մէջ, ընծայ իրենց սիրտն ալ հեզ,  
Այս նորածին Թագաւորին, զոր կը պատեն խորապէս :

Ու հրետակներ բազմազունդ  
Միշտ կ'աւետեն Սուրբ Ծընունդ:

Անսկրզբնական ժամանակէն մինչեւ այսօր դէպէ մ'այսպէս  
Զէր կատարուած, որուն դարեր պիտի տօնեն մեծ հանդէս,  
Այսպէս անըուք Մըսուրի մէջ Աստուած մ'էր որ մարդացաւ,  
Դատարկելով անհուն փառքին լիուրիւնը իր անքաւ.

Ու հրետակներ մեծազունդ  
Հրոշակեցին իր Ծընունդ:

\*\*

ՄԵ, բող հերնուի աշխարհ համայն, Փրկիչն է որ կը ծընի  
Մեր սիրտերուն մըսուրին մէջ, խոնարհումովն երբեմնի,  
Այս նորածին Մանկան ոտքը մոգերուն պէս մե՛նի ալ յար  
Բերենի մեր սիրտն զերմ պատումի բաղձանենովը խանդալառ,

Հրետակներ ալ գունդագունդ,  
Թող երգեն այս մեծ Ծընունդ:



## ՀՐԵՇՍԱԿՆԵՐՈՒՆ ԵՐԳԸ

Ա.

«Փառի ի բարձուն Աստուծոյ . . . »

 ԱՌ-ՔՆ Անհունին, բարձունքներու, Աստուծոյն՝  
Անըսկիզբին մըռայլամած սարեւեն  
Կ'արձագանցէ դէպ յաւիտեանն դարերուն,  
Լեցընելով տիեզերի համօրէն:

Փա՛ռն անվախնան, անպարազի՛ր ու անբաւ,  
Համապարփակ Աստուածուրեան պէս հրզօր,  
Կը տարրանայ հիւլէէն՝ մինչ ուսագրաւ  
Դրուբիւններն երկիններու հեռաւոր:

Բայց փառքն այս բարձր երկնապարիկ խումբերն  
Աստուածուդույն Ծնունդին փառքին կ'երգըւի,  
Մողերը մինչ պատում-լինձայ կը բերեն՝  
Մըսուրին մէջ Աստուած-Մանկան պատելի:

Բ.

« . . . Եւ յերկիր խաղաղութիւն . . . , »

Առհաւատչեան խաղաղութեան յարաբաղձ  
Կը սաւառնի սիրտերը մէջ խրուված,  
Որով խպառ կը յագենան մըսաբաղց  
Հոգիները յուսակըտուր, անձկայրեաց:

Խաղաղութիւն, խաղաղութիւն երկրի վրա՛յ,  
Թող կրկնըրի երանական երգն այս լեն,  
Ալ կիրեւու ո՛չ մեկ ալիք չի գոռայ:  
Խաղաղութեան վրդովումբ դրժպատեն:

Հրեշտակներու յանկերգն հնչուն, ներդաշնակ,  
Սիրս-մըսուրին երկինքին մեջ րրուայ բո՞դ,  
Ու զրւարքունք աւետքեր շարունակ  
Բարեբանեն խաղաղութիւնն մանկացող:

Գ.

«...Ի մարդիկ համարիւն»:

Եղբայրական հրաւերն այս համահան՝  
Ալ պէս է որ դիւրացքն կեանքին բեռ,  
Որմէ ամեն ո՛վ մասն ունի իր պատշաճ.  
Թէ՛ զոն տանի կամ քէ՛ ըլլայ անհամբեր:

Ալ հանութեան իրերայօդ այս կապով  
Պիտի զօդուին մեծ Մարտինին—մարդկութեան  
Անջատ բոլոր անդամները, սիրոյ բոլ  
Պիտի ըլլայ այս բաղադրող յաւիտեան:

Հրեշտակին եռադաշնակ երգն այս միւս  
Փառք, հանութիւն, խաղաղութիւն կ'աւետէ,  
Ունկընդելով այս հոգեգրաւ ձայնը նիւդ՝  
Մենք ալ պիտի հրեշտականանք, չէ՞ միրէ:

1001  
1335

«Խ Ա Բ Հ Ա Խ Բ Դ Մ Ե Ծ »

Խորհուրդ մեծ եւ սահմեղի որ յայս աւուր  
յայտնեցաւ . . . »

ՏԱՐԱԿԱՆ

**Ս**ՈՐՃՈՒԹՔԸ մեծ ահա այսօր  
Կր յայտնըրի անքախուն,  
Ըսպասումին մեջ դարաւոր  
Աշկը սփոփուի մարդկութիւն:

Խորհուրդը մեծ մանկացումին  
Տիեզերի Շինողին՝  
Պարզեց բոլոր զադեհներն հին,  
Նոր ըունչ փրչեց մարդ-հողին:

Խորհուրդը մեծ միացումին  
Մարդ-Աստուծոյն հրաւափառ,  
Աւարչազործ մեծ «Եղիցի»ն  
Կրւկնեց նորեն տրաքար:

Խորհուրդը մեծ նորոգումին  
Հին Ադամի հրնութեան,  
Մանկացումին Ասուածորդին՝  
Յաւերժացուց յաւիտեան:

Խորհուրդը մեծ ք'երկնակարկան  
Չեռք մի պէս եր գրեկեր մեզ՝  
Ահա այսօր սիրողաբար  
Կ'օղակի մեզ վերջապէս:

\* \* \*  
Խորհուրդը մեծ նոր Ծընունդին  
Մարմնացաւ մեր սիրտին մեջ,  
Որ հին մարդուն կեանքը մըրին  
Փոխուի, ըլլայ լուսապերն:



## Գ. ՏՕՆ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ

Է Մ Մ Ա Ն Ո Ւ Ե Լ

«Եւ կոչեստեն զանուն նորա էմիմանուել,  
որ բարձանի Ընդ մեզ Ասուած :»  
ՄՍ.Տթ. Ա., 23, ես. Ե, 14

**Տ**ԻԵԶԵՔՔԻ մեծ մետեան ներդաշնակ,  
Հրաշազան իր մասերովն այածեւ,  
Արաշազործ մեծ Գեռքին տակ յարաւեւ  
Կը կատակ իր շարժումներ շարումակ .  
Կոյր դիպուածի չէ յանձներած այն ձեռքին,  
Կրնին ունի անհուն Միտի մաներնին.

Էմմանուէլ էմմանուէլ  
Ասուծոյ միտին կու գայ պատմել :

Ու դարերու դեպիերն անվերջ, անհատնում  
Խրեց թերացն երբ կը զրծեն յարափոխ,  
Ժամանակին արանետեն դեռ անկոխ,  
Խճչեր ունին դեռ անձանօր, անպատում.  
Այն մեծ Կամֆին ուղղութեան տակ կանխազիծ՝  
Մեծ վախճանին են ամենն ալ գործակից.

Էմմանուէլ էմմանուէլ  
Ասուծոյ կամին կու գայ պատմել :

Հաւամական մեծ խիդեն ալ մարդկութեան՝  
Երբ բարիին նամբան կ'ընէ մատնանիւ,  
Որու դարձած ամենը ալ ակնապից  
Կ'ուզենի դիմել Երջանկութեան մ'յաւիտեան,  
Տիեզերաձայն հարող մրն է հաղցրախօս,  
Բարձրաբարբար կը հրոշակով հոն ու հոս,

Էմմանուէլ էմմանուէլ  
Ասուծոյ խիդեն կու գայ պատմել :

Անիուն սիրոյ աղբիւրն անբաւ, անքապան,  
Որ բրդիսեցաւ Ասուածորդւոյն ծով-սիրտեն,  
Բիւր հոգիներ ուր մեղենենին կը մաքրեն  
Արդարութեան մաքրութիւնով նրաշափառ.  
Այն մեծ Միրտին սերբ կ'ազդէ սիրտերու  
Ու կը վաճէ մեղին տեմշը շա's հեռու:

Էմմանուէլ էմմանուէլ  
Ասուծոյ պիտին կու գայ պատմել :

Էմմանուէլ էմմանուէլ յաւիտեան,  
«Ասուած մեզ հետ» մեր փրկութեան գործին մէջ,  
Բարենքան այս անունով յար, անվերջ,  
Պիտի լրսուի աւետիսար փրկութեան,  
Էմմանուէլ տիեզերի Տերն այսօր  
Այս անունով կը պահճացովի փառաւոր.

Էմմանուէլ էմմանուէլ  
Մեր փրկութիւնն կու գայ պատմել :

## ՄԵՍԻԱ. ՔՐԻՍՏՈՍՈՒ

Ա նոյն օծուն Յաւիտեանին  
Նընորհներով բիւր, անքրնին,  
Անուն բարի, ամենազով,  
Անուն զեղոն անհուն փառեով:

Օծուն օրինեալ մեր փրկուրեան՝  
Խինդով լեցուց պիտեր համայն,  
Ու գարերու ըսպասումին  
Վերջ տարու Տէրն առաւ մարմին:

Բուրումն անուս այս օծուրեան  
Արրեց աշխարհն մեղակործան,  
Արտեր համակ նոր կեանի առին,  
Սոսկումն անցաւ ալ խաւարին:

Ալ Տէրն է մեր արեան հրզօր,  
Մերիսեղեկ մեզ դարաւոր,  
Մեր մարգարեն Տէրն է ալլեւ.  
Մեծ բարեխօս ինն է ալ մեզ:

Արտ-սեղանեն ալ ո՞չ մեկ խունկ,  
Ալ ո՞չ զոներ, ալ ո՞չ կընդրուկ,  
Նընորհիր միւս պատարազուող  
Մեր սիրտերը լեցըն բո՞դ:

Անուն օծուն Յաւիտեանին  
Նընորհներով բիւր, անքրնին,  
Անուն բարի, ամենազով,  
Անուն զեղոն անհուն փառեով:

## ՅԻՍՈՒ

« Մեջի որդի, եւ կոչեցեն զանուն  
նորա Յիսուս, զի նու փրկեաց զգո-  
դովուրդ իւր ի մեղաց իւրեաց:  
ՄԱՏԹ. Ա. 21  
ՊՈՒ. Բ. 21

Մ եղաքին ահարկու արհաւիրը մեծ  
Մըրճեց նորիզրն սեւ, սէւ ամպերով,  
Մահ-փորորիկը մեկեն ժառաչեց,  
Ու վրդովուեցան հոգիներ խրուով.  
Բայց այս պատելի անունը Յիսուս՝  
Մուր զիւերուան մեջ ծագեց աննառ լրս:  
Մահուան ձորին մեջ նըստղներ բոր,  
Ու անյուսուրեան մեծ տուայտանին  
Թիւր կածաններուն մեջ ինկած մոլոր  
Կը շարշարուեին յար տառապազին.  
Բայց այս խընկելի անունը Յիսուս՝  
Վրհաւ սիրտերու նիւշնչեց նոր լրս:

Ալ փորորկած էր ծովակը կեանիին,  
Վայրազ կոհակներ կը լեռնանային,  
Ճամբորդ հոգիներ յաւես անձկազին  
Կրոջային հասնիլ խաղան երկնային.  
Ու այս փարելի անունը Յիսուս՝  
Յոզեած քեւերու եղաւ խրախոս:

Ով բարենրան անուն փրկչական,  
Փրկազործուրեան բատեղումիր նոր  
Քեզմով մեջրս բո՞դ զործէ անխափան,  
Ու բաղիմ ինն մարդն մոռացման մեջ խոր.  
Եւ այդ փրկանեան անունը Յիսուս՝  
Փրկուրիւն բերէ բո՞դ բաղծոս հոգւոյս:

ԹԵՐԱՎԱԴԻ ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

« Զո՞ ո՞ ասեն զի՞ն մարդիկն թէ իցէ  
Արդի Մարդոյ ։»

U.S.P. d.Q. 13

Ա ՅՆ որու անունն օհնեալ յաւիտեան,  
Այն որ ուս անուն տիեզերքն առաւ,  
Այն որ նոր անուն Տրդաւ մարդկութեան,  
Երեններուն ալ անուն մհոգեգրաւ.  
Ի ԵՇ զիտնալ ու զեց թէ իրեն համար  
Ի ԵՇ անուն մարդիկ կու տային յարւն:  
« Մարդիկ ո՞վ կ'ըսեն քէ եմ, » հաւրցուց Ա. Յ.  
Աւակերտներուն ընտրւած խումբին:  
— « Տեսնելով կոչերդ ապաշխառութեան  
Անոնց, որ մեղի ցաւով տառապին,  
Ու կեղծիքի Քու ըրած պարսաւեն,  
Մարդոցն ո՞նանց Քեզ համար կ'ըսեն,  
Թէ Մրկրտիչն ես:  
« Մեջը տեսնելով կրակը ճախաճձին  
Որ կ'ուտէ լզքեզ Տերոջ տան համար,  
Չես յատկացրներ փառք Քու անձին,  
Այլ՝ արդարութեան նարքես հանապարհ,  
Ու երևարտութիւնն Քեզ ընտրած ես զին,  
Ուրիշ շատեր ալ Քեզ համար կ'ըսեն,  
Թէ Եղիան ես :

«Քանի որ կ'ըսես քէ դրվագած ես  
Խորակի տան կորսրացներուն,

Քուկիններուդ վառ սեր մը կը տածես,  
Յուզենու գութ բայիհանդ անհուց,

Հրմայուած սիրտիդ անբապան լոյզեն՝

Դաս ուրիշներ ալ Քեզ համար կ'ըսէն,  
Քէ Երեմիան ես :

«Եւ գուշակութեանցդ համար կանխասաց,

Որք իսրայելի բախտը կը վրճուեն,

Հետեւղիւրուի շատեր զարմացած՝ ուր ուր օդէ

Զ.ՔԵզ յարգելով սիրտերնուն խորեն՝

Կը կարծեն Հին Ուխտն վերապրած Նորէն,

Այսպէս շատեր ալ Քեզ համար կ'ըսեն,

**Φέλι Θαρκωρκ μέσα :** Η περίπτωση που αναφέρεται στην παραπάνω ερώτηση

«Իսկ ուսի՞ ի՞ց կ'ուսի՞.» խարու գ Տէրէ ամփուն.

3m. am 15. Januar 1913. M. B. S.

ՎԵՐԱ ՏԻՐ ԿՊՐՈՑԻՖԻ ՈՒԿԻՍԻ ԱԲԻՇԵԿԱՆՈՐԾ

Դրաւ: — «ԿԵՆԱՅԻՆ ԱԿՏՈՒԾՈԼ ՈՐԴԻԲ

Քյորիստոսի էս Դուք:» Եւ Յիսուս սրւալ

Յովեանու պրոլետականության ու անքաղականության մասին

Երմենական պատմությունը առաջ է գալիք առաջ է գալիք

*Ball quoll* *macropus* *australis*

## Դ. ՏԵԱՌԵՆԴԱԿԱԶ

S E U N F T Y U N F U Z

Ա և ՍԵՐՈԽՆՔՆ կեանքը զբրկած անձկագին  
Զեղումին մէջ կենսախայց,  
Շողափայրում մը հուսկ առաւ իր հոգին,  
— Ելշամերձ ցու՞րտ ճառագայթ:

Այն զոյլ գոհար սեւ աչուկներ կայծ սրտին  
իր աշխեռով — սառած լին,  
Ու մանկական բոսոր բերանն, ռուրբն նորքին՝  
Լեզուին բարբառ ֆիչ առ ֆիչ:

Տախուկ սիրտը Աստուած-Մանկան՝ այն ցամաց  
Սիրտին սրբոփ մը սրւաւ,  
Զոր երակներն խըլթրտումովն արեսն քայ՝  
Կեսանիք բաշխէին մինչ տակաւ,

Բաղասումին Խուրմն անձկատեն՝ նոդեկան  
Մեծ վայելիին հասած էր,  
Զոր ժեսնելու բուռն բարձանեն դեռ այնան  
Կ'առկա ձեր կեանն մըշածեր:

Զի գրեկած էր նառագայլը Արեւին,  
Ու դարերու Յոյսը մեծ,  
Յակոբայ տան Աստված անշեղ բբնաւի  
Իւ սիրտին մեջ լոյս ծարեց:

Մեծ յուղումնեն լեզուին կապերն խըզեցան,  
Կեանիք կուրծեն թեւ առաւ,  
« Արդ արձակեա՞»ն բարբառելու մեծաձայն  
Աղեասնելով սրտագրաւ.

Կուսարիթեռ հոգին լոյսի մեջ խպառ  
Վերջին վայելքը բմպեց,  
Աւ մարեցաւ հատեռմին մեջ յամրաբար,  
Քընանալու նինջը մեծ:

W O R K B E S C

(Եւ բու սիրտեղ այլ բուր-մբ ավիշի անցին), ԴՅՈՒՆ. Ը. 35

ԱՅՏԵՐԹՈՒԽ մայրը երբ քեւեռուն մէջ  
Առած իր Արդին տաճարը եկաւ,  
Հնի Ախտենի օրննութիւնն անբաւ՝  
Ներընչեց իր մօր սփրտին յոյս մը պերն:  
Քայլ գուշակութիւնն՝ սեւ լսուերի պէս,  
— « Եւ քու սփրտեդ ալ բուր պիտի անցնի, »  
Յընցեց երկիւղով սփրտը մայրենի:  
Ու տարիները անցան յամբազէս:

... Աւ Աստուածորդին Խաչին վլրայ իր  
Տառապանիներուն տակ ընկերւած էր,  
Մայրը ողբազին կուրծքի կը կոծեր՝  
Յիսուսի յառած աշխի արտասուալիր:

Երբ «Էլի, Էլի»ն Տերն ողբածացեց՝  
Նայուած մը նետեց մօր աշխերուն.  
Տիրամայրն յիշեց խօսք ծերունոյն,  
Ցաւի բուրն անցաւ իր մօր պիտին մեծ....:

## Ե. ԱՂՈՒԱՑԻՑ ԿԻՒՐԱԿԵՆԵՐԸ

(Ա. Կիւրակի)

Դ Ա Խ Ն Ե Խ Ե Ս

ՄԱՏԹ. 2. 1 — 21

**Գ**ՈՒՆ ես Ասուած ողորմուքեանց անըսպառ,  
Ու սուկ Քեզմով կ'ապրի հոգիս սովաբեկ.

Մինչ Դուն անբաւ տա բարիներդ ձրիաբար՝  
Ես՝ ժնորհներովդ-բարեւաեալս աղբաս, հէֆ,  
Պատառս չոր երբ կարկառեմ նօրփին՝  
Փառքի փրչեմ փողը տունչովս իմ վերշին:

Դուն՝ յախտեան պաշտամունի ես արծան,  
Հայցուածներս կրրկին ըսփոփ տան հոգուոյս,  
Ես՝ պատրողին սադրանեներեն անբաժան՝  
Շաս խօսերուս սիրս եմ դրած լիայոյս.

Միւս ցուցամոլ ձեւերովք իմ ձախող՝  
Մինչ սիրս է սեգ՝ կ'երկրապագեմ դէպ ի հոդ:

Դուն ներող հայր մին ես սիրտով խանդակար,  
Որուն իմ կեանիս փաս մ'է անսուս ու անխալս.  
Ես՝ կիրեւուս ուրս եղած անընդիաս՝  
Բնաւ չեմ ներեր նըմաններուն իմ դրժբալս.  
Դիւրազրգին նարս խունկով խաբկանի  
Կը պարուեմ զոհացումով փանափի:

Դուն՝ միւտաբուխ ուրախսդւքեան ես աղբիւր,  
Ու սիրտերու կեանի, լոյս ու բոց Դուն կու տա.  
Ես՝ իննասեղծ տանջանեներովլա հակար, բիւր,  
Օրենքի բեռ մը կը դրնեմ իմ վրաս. ուսուն  
Պահեցողի սրտում դէմեռլ կեղծաւոր,  
Փուն պարծանի պար կը բրոնեմ անսովոր:

Դուն՝ ճրւմարիս ու երկնաւոր գանձն ես մեծ,  
Յաւիտենից փարբամուքեամբ ակաղծուն. ի լուն  
Ես իմ հոգուոյս միակ գանձին ուտին, ցեց՝  
Նըմորհներէ պընանկացած եմ համբուն.  
Գանձս ուրիս տեղ, սիրս ուրիս տեղ եմ դրած,  
Ու դեռ բաղձամ ալ երկնաւոր սուրբ փառաց. ի լուն

(Բ. Կիւրակի)

Ա.ԶՔԵՐԸ ՈՒ ԶԵՌՔԵՐԸ

Անդամանին առաջնորդութիւն

Եթէ ակն նո աջ զայրակոնցուցանէ զեզ, խեա՝  
զնա եւ ընկեա՝ ի թէն . . .

Եթէ այ ընկեա եւ եթէ այ ձեւն նո զայրակոնցուցանէ զեզ, հաս  
զնա եւ ընկեա՝ ի թէն . . .

ՄԱՏԹ. Ե. 29, 30

**Ա**ԶՔԵՐԸ որով կը նայիմ սուրբ երկինքիդ,  
Դու մատներուն բիւր հետերուն նրաւափառ,  
Որոնք անքիւ աշխարհներ են լուսափրիք,  
Անհունուքեան մէջ ցանցընուած լուսափար:

Աչերս, որով կը դիմեմ ծովն ու ցամաք,  
Արաշուրեանդ հրաւակերտներն անպատում,  
Կարողուրիւնդ կը պարզբուի. ուր համակ,  
Դմասուրիւնդ միտիս կու տայ հիացում:

Ո՞հ, այս աչերս գետին գամուած, երկրաւաշ  
Մեր կիրերուս լիրք գոհացում կը սարմեն,  
Տիրմին մեջ կուս վայելլեներու դիւրավարժ՝  
Ա'լվեր նայիլ չեմ յանդրզնիր ապամեն:

Չեռերս փուրկոս՝ բարի գործի միտ պատրաս  
Պետ են բլալ, օգնուրիւններ կարկառող.  
Ժրայիրն բաղձանին ու ձրգումներս ալ անսաս,  
Չեռերս բարի գործի կրնեն անկառոլ:

Այս ձեռներովս կը մօտենամ սեղանիդ,  
Փարելու այն եղջիւներուն փրրկուրեան,  
Կ'ուժաքափիմ, բնորուրիւնը չարամիս՝  
Քանդումներս կը յանախէ անխափան:

Թո՛ղ, կուրանամ, Տէր, չի տեսնել ո՛չ մեկ բան,  
Որ մեջս նրնջող մեղք-վիւապին ցունց կու տայ,  
Ու ձեռնատիմ. ամենատենչ սիրս-Եւան  
Մեղի պրտուլ բաղել երեք չի փուրայ:

(Պ. Կիրակի)

Ա Ն Ա Ռ Ա Կ Ո Ր Գ Ի Ւ

« Եւ եկեալ ի միս իւր տոէ» . . .  
Պ.Օհն. ԺԵ. 17

**Ա** ՆԿՈՒՄԸԸ, հայր, ըրնորհներուկ բարձունեմն,  
Որուն կ'ըզգամ դեռ պրտոյեր հոգեցունց,  
Գիտակցուրեան ասղնետունով մ'ապամեն՝  
Սիրս ծակծրկեց, դառն արցունով զիս լացուց,  
Անառա'կ որդիդ:

Զրկումըս, հայր, Քու լիուրեան սեղանեկ՝  
Կըզգամ հիմակ խաղի գելումներուն տակ,  
Ծամճըմելու եղջիւր մ'անգամ չեն տար գեր,  
Արցունե-ծովի մ'անդունեն ինկաւ անյատակ  
Անառա'կ որդիդ:

Մերկացումս, հայր, պերհաններէս ծիրանեփառ՝  
Ամօրի ցուրտ մերկուրեան մեջ զիս ձրգեց,  
Ա'լ մարդկային դեմք մը նայիլ չեմ կրթար,  
Աղի արցունեն իր կուլ կու տայ տրիւանեծ  
Անառա'կ որդիդ:

Լընումըս, հայր, ընկերներէս բախտակից՝  
Խոր ըզգացուց յարզը սիրող Քու սիրտին,  
Հիմակ զիտէ ինչ է ցաւիլ, լաց, կըսկիծ,  
Հոգեչարչար հառաջներուն մեջ յետին  
Անառա'կ որդիդ:

Վերենըս, հայր, սիրած, պատուծ աշխարհէն՝  
Թարախներու նեխումով սիրս պրղծեցին,  
Որդ, փրտուքիւն մարմինս առին կէս առ կէս,  
Ու մարմնացում մ' պրղզանի ինքնածին

**Անառակ որդիդ:**

Տոփանեներս, հայր, իբր հրաբուղիս մը անդուլ,  
Քրիստու վլրայ պատժոյ հուրը քափեցին,  
Սիրս կը մրեկի հրդեհումով մ' ահեղ, խուլ,  
Հառաչիս ծուխը ծառանան ա'լ վերջին.

**Անառակ որդիդ:**

Արցուներս, հայր, կ'աղերանայ հոգիէն,  
Ապաւաւի հրակումներ սոսկ ունիմ ալ  
Երկինի դկմ մեղայ, մեղայ նաեւ Քեզ,  
Զէ արժանի նոյնիսկ ծառան Քու ըլլալ

**Անառակ որդիդ:**

\*\*

— Անկումիդ տեղ, սիրուն որդեակ, կայ պատրաս  
Որդիուքեան իինն արոն,  
Զրկումիդ տեղ կեան մ' առաս, կոււս, բարեաս  
Ու ըրնորիներ նորանոր:

Մերկացումիդ տեղ, որդեակ իմ, կայ պահուած  
Պատմունանը առաջին,  
Լրիումիդ տեղ զգուանեներս թեւաբաց,  
Ուր փոխարէն քու զիոջին:

Վերենըս տեղ, սիրուն որդեակ, մատանին  
Ականակուռ, քանկագին, տալի  
Տոփանեներուդ մրցկումներ ալ պիտ' անցնին  
բանում Համբոյրներովս կարողին:

Արցունեիդ տեղ, սիրուն որդեակ, եւ վիշտի,  
Գորով, գուր, սեր եւ ժրպիտ:

**Ա Պ Ա Շ Ա Ի Ը**

Կեանի դրժնէ պայքարներէն ուժաբեկ՝  
Խանդա մարեցաւ զլատումով տաղտուկին,  
Հանոյատենչ ամուրջները սիրտիս հիք՝  
Ասուպի պէս խաւարեցան տրտմագին:

Վայելներս փուսեր եղան ծակծրկոյ,  
Մինչ կարծէի երջանիկ կեան մ' բակսի,  
Անյուսուքեան ամպ մը պատեց մքրասօն  
Կեանիս բոյոր. փրբումները դեռածիլ:

Խալալուքիւնս խրոռվ խիղնէս խոյս տրւաւ,  
Խրդախայրով կը տառապիմ չարաչար,  
Խամողի ձեռնարկներս անիրաւ,  
Խեղն արդիւն մինձ պիտի բերեն անպատճառ:

Թէ չարանար միտիս առջեւ չեմ արգար,  
Մինչ սիրս մանզող՝ նսս անիրաւ չի հաներ,  
Ինչ պիտի Ան արդարուքեամբն անաշառ  
Ընէ ինձի երբ որ սայիր վրճիոներ:

Ալ տար սիրտես կ'աղբերանայ արցունիքին  
Բղխումը տաք, ամօրահար եմ համակ,  
Ու կը հալի հոգիս վիշտով մ'աննարին,  
Ալ կեանիքս լուռ ապաւաւ մըն է համակ:

(Գ. ԿիհրԱԿԵ)

### § Ն Տ Ե Ս

Որ ի փոքուն հաւատարիմ է, եւ ի բազմին  
հաւատարիմ է, . . .

Պ.Ա.Ա. Ճ.Զ. 10

Բիւր բարիմներով օրերս օժեցիր,  
Զըրի պարզեւներ, Շնորհնեներ երկնածիր,  
Ասոնց ամենուն վրայ զիս սրնես  
Կարգեցիր, զիտեմ ու կրզզամ սիրտես:

Դրամ, բարեկամ, բարիմ նիւրական  
Շուրջս են պաւարած, ծոցը լեցուած կան,  
Ու զրկուած ալ չեմ փառիկ, պատիւե,  
Գոհսիրս մեկու մը զիտեմ, այս բաւ է:

Սիրս մը ինձ տրւիր համակ յոյզ ու սեր,  
Միածան կապեն հոն վառ, վառ յոյսեր,  
Մըտային ձիրեներ ունիմ իրեւ զանձ՝  
Նոյնիսկ առքելու չափ ալլոց նախանձ:

Նատեր կան որոնց սիրով եմ վառուած,  
Նատերու զրկուլ թեւերն ալ ինձ բաց.  
Ծընողք, եղբայրներ չորս դիս բրոնած պար,  
Սիրոյ, զրուվի խօսին ինձ բարբառ:

Կեանիքս օրերն ալ կ'երկարես այսպէս,  
Ոյժ, աշխոյժ տալով ձեռքերովդ անտես.  
Կուրծքին շունչ կու տաս, սիրտիս բոց անտէշ,  
Հոգիս իղձեր, բրոփշներ անվերջ:

Այս՝ բարիմով օրերս օժեցիր,  
Ճակասս պըսակեց ձեռքիրդ կենսաձիր,  
Ասոնց ամենուն վրայ զիս սրնես  
Կարգեցիր, զիտեմ ու կը զզամ սիրտես:

Միրէ ասոնք ժի՞չ են ինձի համար,  
Ու պէսք չեմ պահել ասոնց նիշոյ համար,  
Որ շատերու վրայ կարգես զիս սրնես՝  
Համարը ասոնց երբ տալու զամ Քեզ:

Օզնէ՛ ինձ, ո՛վ Skr, կը պաղատիմ Քեզ,  
Անհաւատարիմ չըլլամ ես սրնես.  
Երբ կեանիքս հաշիւն տալու առջեւդ զամ,  
Շնորհնէ՛ որ, ո՛վ Skr, դէմրդ չ'ամրշնամ:

W W W U U

**Ս.ՄՈՆԱՅԻՆ** ՏԵՇՀՐ ՏԱԲԾՈՂ ՈՒ ԱԲՅԱԳ,  
ԳԵՐԵԶՄԱՆԻ ԿՈՂՈՐԴԻ ՎԵՍ ՄԵԶՐԱ Բաց՝  
Զի կրօտանար. Վայելումներս նոր պապակ  
Կը հրդեհեն, որով սփրսրս անձկայրեաց  
Զուր կը փարի հանոյթներու վաղանցիկ,  
Անկուչ սփրշի մը չեն անօնիք ազրեցիկ:

Մամոնային տեսչը տանջող ու անյագ՝  
Երկուեք մըն է ինձի համար ցաւագին.  
Երբ կ'ամփոփեմ խանդըս բոլոր, ոյժս համակ,  
Երջանկութիւն մ'ինձ ստեղծելու մեծագին,  
Պատրանի գար վիճումով մը խաբուսիկ,  
Ասուպի պէս կ'ինճան յոյսերս գեղեցիկ:

Մամոնալին տեսչը տանջող ու անյագ՝  
Տրւայտանի կեանի մը ինձի պատրաստեց.  
Նահամոլի խօլ փագքով մը սահնարձակ՝  
Նոր ձեռնարկիներ կը յարդարեմ մեծամեծ,  
Բայց ամենին խիդնի խայրեր շահնեցայ,  
Որոնց լկուիմ ծակծըկումովն անխլնայ:

Մատոնային տեսչը տաճօղ ու անյագ՝  
Ուկի հորթին երկրպագու մըրաւ զիս,  
Մոռշայ Քանանն ու վայելքներն բովանդակ,  
Երկնատենչիկ բրոխները հոգիիս.  
Անցաւորին փարած ստուեր-հանոյիին՝  
Մոյար շատդես յառաջ վազեմ անձկագին:

Մամոնային տենչը տանջող ու անյագ՝  
Մողցնել Տրւաւ ինձի հոգւոյս կեանքն անզին .  
Մեծ ոչխնչին ուղլած աշենրա շիփ շիտակ,  
Անհող եղայ յոյտի, սիրոյ սուրբ կեանքին.  
Անոր համար կուռքերուս հետ անցաւոր,  
Երկրողն ունիմ մեծ կորուսին ամեն օր:

Մամոնային տենչով տաճող ու անյագ՝  
Անօրիին խլեցի վերջին չոր պատռ,  
Կողովտեցի, չըսի աղբատ ու տրնանկ,  
Խւրացնելու խօլ դղձանով անդադար.  
Ա՛լ արցունենի այրույն շաղուած հացս համեղ  
Կրակ' դառնայ մէջս, զղջաց հոգիս բազմամեղ:

Մամոնային տենչեն տանջող ու անյագ՝  
Սիրը Քեզի դարձուր ա՛լ, ո՞վ Տէր Յիսուս.  
Ասուծոյ ու Մամոնայի հրպատակ  
Ծառայելու այլեւս չունիմ բընաւ յոյս.  
Երեւ միակ ու անըսպառ հարուս գանձ  
Քեզ ընտրեց ա՛լ սիրը, անյագ, բազմատանձ:

(Ե. Կիմբակե)

ԽՍԲՈՒԱԾ ՀԱԳԻԻՍ ԳԱՂՏՆԻՔԻ

ԴՐԻԿ. ԺԷ. 1—14

**Պ**ԱՏԱԿՈՐԻՑՆ չես նրմանիր Դուն անգուր,  
Որ ձանձրոյին լրսելու կը զիջանի.

Նաև հայցուածներ ու մաղրանքներ ալ հանի  
Կ'ըլլան շատ հեղ բոլորովին անօգուս:

Ո՛չ, բլնա՛ւ, մենի չի խնդրած Դուն զիսես  
Այրիացած հոգուոյն պէտքերը բոլոր,  
Պըննելով զայն ընուրիներով նորանոր՝  
Ոչ մեկ բաղձան բողուս լրեւած կամ անտես:

Ինչո՞ւ ուրեմն՝ աղօրքները իմ լալիսն,  
Զորս կ'երկարեմ բախանձազին շետերով՝  
Չեն շարժեր Քու հայրական սիրտն ու զորով,  
Մինչ ես հատնիմ սպասումով մը հոգեկան:

—Որովինեւ զիսալյցուրիւն մ'աններոյ  
Բզզալ կու տայ ցուրտ պատրանել կեղծիմին,  
Որուն որսը կ'ըլլայ շամբուծ իմ հոգին,  
Կարծես այլեւս ես դառնալու անկարող,

Մինչ շուրբներով մախաւորը կը կեղծեմ  
«Ասուած քաւեա»ն աղերսելով ցաւազին,  
Փարիսեցոյն կը պահեմ մեջս սեղ հոգին.  
Միրսր չունի դասասան մը ինձի դէմ:

Հակասուրիւն մ'ամօրալի անվայել  
—Տրխու՛ր զալցնիմ խաբուած հոգուոյ մը յիմար,—  
Այս պատճառով աղօրքներս ալ ինձ համար  
Հոգուոյ յագուրդ մը չեն կրթնար պատրաստել:

(Զ. Կիմբակե)

“ՕՐՀՆԵԱԼ ԵԿԵԱԼ ՅԱՆՈՒՆ ՏԵԱՌՆ”

ՄԱՏԹ. ԻԳ. 37—39

“**Ա**Յ. ԵՐՈՒ ՏՐԽՈՒ կրկնումներէն վերջ՝  
Թահ մը յուզուեցաւ հոգիդ զրառաս,  
Քոնի մ'ըզգայնու կարն խօսերու մեջ  
Մրաւեցիր սիրտիդ յոյզեր խանդակաբ:

Ճին չար Խաղեմի պատկերն եմ ես նոր,  
Ճիւղ ինձ կը դիպին խօսերդ համակ գուր,  
Երբ անուշ կոչերդ լրսեմ ամեն օր  
Ու նորէն ըլլամ անհոգ ու անփոյք:

Ուզեցիր առնել զիս բեւերուդ տակ,  
Բայց ես հրաւերներդ, կոչերդ ծաղրեցի,  
Ճիմակ կորուսի անդունդն անյատակ  
Խնկած եմ, ու տունս աւերակ ինձի:

Ալեւս չեմ տեսներ դէմքը Քու անուժ,  
Որ բախովի զիս զրլորումիս մեջ,  
Ա՛լ ջրատուած եմ, ծունկերս ալ անուժ,  
Կանգնումի յոյսր չունի հոգիս խեղնա:

Ա՛լ «Օրհնեալ եկեալ» կ'երգեմ սրտազին,  
Թող երեսիդ յոյս վրաս ծածանի,  
Նոր երուսաղեմ տար ալ իմ հոգին,  
Որու Քեզմով սոսկ կ'ըլլամ արժանի:

## Զ. ԾԱՂԿԱԶԱՐԴ

Ս ի Ռ Վ Ն Ի Ա Ղ Ջ Կ Ա Ն

ՄԱՍԹ. ԽԱ. 5

Սիովնիկ' աղջիկ, մեզ բարի լուրեր,  
Պատուկ' արցունիոս խոյերը դէսֆիդ.  
Մարգարեալար քրնարդ ա՛ռ ի վեր,  
Թրրբոացու'ր երգերդ, ցնծացո'ւր հոգիդ.  
Անոր, որ զուարբնոց պարը հիանայ,  
Երգէ' խաղցրալուր օրհներդ, Ովսաննա:

Սիովնիկ' աղջիկ, ահա մեզ կու զայ  
Քու Տեր-ՓրԵկիչը շա՛ս մեզ ու խոնարհ,  
Զիրենեաց լերան դերբուկներն ահա  
Կ'արձագանզեն երգ մը բերկրապատար,  
Որուն ձանակցիլ լոկ մեզ կը մընայ  
Երգելով ուրախ օրհներդ, Ովսաննայ:

Սիովնիկ' աղջիկ, Դաւիրի Ռդրւոյն  
—Որ կու զայ Տերոց անունով միալն—  
Առջեւ տարածէ' ծործդ ծիրանեզոյն,  
Ծաղիկ, դալարեւր սփուելով համայն.  
Մինչ ածխարհ Անոր համբայ կը բանայ  
Դու'ն ալ՝ երգելով օրհներդ, Ովսաննա:

Սիովնիկ' աղջիկ, աշերեդ աղուոր  
Մի՛, մի՛ ալ թափեր արցունիոներ ցաւի.  
Երկնաւոր Փեսադ այցով մ'անսովոր  
Ահա մեզ կու զայ, զի շատ կը ցաւի  
Քու լրեւած, սրխուր վիճակին վրայ.  
Ե՛լ, ա՛լ երգելու իրեն Ովսաննա:

Սիովնիկ' աղջիկ, ուրախացի՛ր ալ,  
Հազի՛ր ծիրանիդ, պերճանիներդ համակ,  
Զի փափաթեցաւ Տերդ այսօր մեզ զալ՝  
Պակելու յոլսերն սփրշիդ սփրով տաֆ.  
Թող հոգիդ կրծող սուզրդ լրմննայ  
Երբ կ'երգես Անոր օրհներդ, Ովսաննա:

Սիովնիկ' աղջիկ, մեզ բարի լուրեր,  
Պատուկ' արցունիոս խոյերը դէսֆիդ՝  
Մարգարեալար քրնարդ ա՛ռ ի վեր,  
Թրրբոացու'ր երգերդ, ցնծացո'ւր հոգիդ.  
Անոր, որ զուարբնոց պարը հիանայ,  
Ժամն է երգելու օրհներդ, Ովսաննա:

Ո Վ Ս Ա Ն Ն Ա

—————

ՄԱՏԹ. ԻԱ. 9  
ՍԱՂ.Մ. ՃԺ. 25, 26

**Յ**ԱՊՈՒԱԿԱՆ մուտիդ, ով թագաւոր երկնաւոր,  
Սուրբ քաղաքին դերբուկներէն դեպ ի վեր՝  
Յիշատակ մ՞ե միւս անմոռաց, զոր բոլոր  
Հետեւողներդ տօնեցին շատ տարիներ.  
Հին «Ովսաննա»ն կ'արձագանգէ դարէ դար,  
Բիւր լեզուներ զայն կը կրրկնեն անդադար,  
Ովսաննա, Ովսաննա:

Պարսպապատ հին Սաղէմը չէ այսօր,  
Որ Քու մուտիդ բանայ դուռներն իր ամուր,  
Հանուր ածխարհ մեծ խանդով մը անսովոր՝  
Կը բանայ Քեզ ամեն նամբայ, ամեն դուռ.  
Խաղաղութիւնն տիեզերի չափ անհուն՝  
Սաղէմ ժինեց, ուր պանծացուի Քու անուն,  
Ովսաննա, Ովսաննա:

Ու սիրտեր ալ՝ շնորհներուդ դէմ դուրսիփակ՝  
Անհուն գուրիդ լոյծ շիրերովն հայեցան,  
Նոր Սիովին նառագալրումն անապակ՝  
Մեղի մուրը խապառ վանեց ցիրուցան.  
Մեղեղի մը կը բրրբռուայ սոսկ անոււ,  
Կենսավառել սիրտեր տրկար ու անուժ,  
Ովսաննա, Ովսաննա:

Հին, անգիտակ խուժանը չէ՛ որ կ'երգէ  
«Փրկէ րզմեզ»ն, փրկանըքանն այն բարբառ,  
Այլ գիտուններ, խմատուններն ալ ձեռքէ  
Եկած բոլոր փառքը կու տան անուանդ յար.  
Մեր հոգիին — Նոր Սիովին աղջրկան—  
Երգն ալ այս է, երգն եռանդուն, բայցրաձայն,  
Ովսաննա, Ովսաննա:

\* \*

Բայց մեղի, դեռ կան մողրամիս հոգիներ,  
Որ որսացուած ուռկանովը չար մեղին՝  
Մոլեգնաբար « Ի խաչ, ի խաչ » պոռան դեռ,  
Ինքնակործան կիրեովն խենց զայրագին .  
Ոհ, Երբ անոնց շուրբներէն ալ դողդոջուն  
Պիտի լրսուի այս աղաղակն յարանուն,  
—Ովսաննա, Ովսաննա:



## Է. ԱԻԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ

Ո Տ Ն Ա Լ Ա Խ Ս Յ

«Եւ ապա առեալ ջուր արկ ի կոճի, եւ  
սկսաւ լուանալ զոս աւակերտացն...»  
ՅՈՎ.Հ. ՃԳ. 15

«Այսօր կանգնեցաւ աւազան մկրտութեան  
ի բողոքիւն մեղաց մերոց:»

ՏԱՐԱԿԱՆ

**Ա**ՅՍՈՒՐ Տէրը լսփածաւ խոնարհութեան այն դենջակ  
Փոխան փառաց լոյսերուն, որ իր գահը զարդարեն,  
Հրետակներեն պատրւողն ծառայի առած վիճակ՝  
Մեղաց աղջը կը լրւայ իրեններուն ոսերեն:

Յաւիտենից մարդափայլ Փրկիչն Յիսուս իր խումբին  
Խոնարհութեան մեծասիանչ տայ օրինակ մաննըման,  
Որով ոսերեն ալ մահուր կը միանան անմելին,  
Նոր Սիովնի կազմելու եղբայրութիւնն անբաժան:

Այսօր Տէրը կը կանգնէ մրկրտութեան աւազան,  
Վերջացնելու ըստուերը Հրտեական մարդութեան,  
Դաս հոգիներ մեղսալից նոր լրւացում կը յուսան,  
Լրւացում, որ կը մարք, սրբազործէ յաւիտեն:

Ալ Սելովամն, Բերինեզդան իրենց փառեն մերկացան,  
Փրկչին ձեռքեր կը յուզեն փրոկութեան այս նոր աղբիւր,  
Ուր ինկածներ կ'երգեն յար վերնատան երգն խաղցրաձայն,  
Զի սիրտեր ա'լ խոնարհ են, ներող եւ հեզ ու, համբոյր:

Այսօր Տէրը կը զրծէ ծառայութեան մեծ ուղին,  
Իրեններուն ցուցնելով միակ նամբան մեծութեան,  
Զարահիրնար փորձերը զախազիւլով փորձողին  
Եղբայրութեան նոր շաւիդ կը յարդարէ անխափան:

Մեծատենչիկ Զեքերեանք ու վիճողներ կը տեսնեն  
Հին յոյսերնին խորտակուած վրսեմութեան տակ նորին,  
Երբ տիեզերքն ըստեղծող այն մեծազործ ձեռքերեն  
Լրւացումը կ'ընդունին, ո՞հ, արդեօֆ ի՞նչ կը խորհին:

Այսօր Տէրը սոսկ ոսեր չի լրւանար աղսերէ,  
Ալլ սրբութեան, մաքրութեան պատրասելով նոր ուղի,  
Աղտոս սիրտը կը լրւայ ամեն անոր որ բերէ  
Ու Փրկչական ձեռքերուն բոլորովին յանձնըլի:

\* \*

Ունալըւան, ով Յիսուս, մեր սիրտերուն մէջն ալ բե՛ր,  
Վերնատունը հոն կազմէ ըլուրիններովը վերին,  
«Նոր Պատուեր»իդ խաղցր լուծին չենք այեւըս անհամբեր,  
Ա'լ հրապարս, սեզ սիրտերնիս առջեւը կը խոնարհին:

## Ը. ԱԿԱԳ ՈՒՐԲԱՐ

ԽԱՉԵԼՈՒԹԵԱՆ ՊԱՏԿԵՐԻ

Ս ռաքի սեւերն է հազեր  
Խորանն համակ մահաբոյր,  
Խաչելուքեան մեկ պատկեր  
Կը ցըցուի հոն լերկ, անդոյր:

Պրապրացող մեկ կանքեղ՝  
Մահամերձի հուսկ հառաչ—  
Տըգոյն լոյսով մը այն տեղ  
Կը նրանուկ մեղմ նաճանչ:

Սրբավայրին սեւացած  
Կամարներն կը կարին  
Սուզի ժիրեր մըրամած՝  
Մինչեւ ալֆերը սիրտին:

Տիրամայրն ալ տըխութեան  
Կապած լաշակ մը նակտին՝  
Իր մեծ վիշտին տակ անձայն  
Դիտէ խաչուած իր Որդին:

Իմ ալ սիրտին մեջ վրրդոյ  
Յուզուեցաւ ծովն արցունքին,  
Սուզեցայ խո՛րդը խրոռով  
Հեկեկանիով տրսմագին:

Լացի, լացի յիշելով՝  
Թէ Փրկչիս սիրտն ինձ համար  
Ծակծրկեցին տեղերով,  
Ո՞հ, ինչ աղէս չարահնար:

Սիրտ մը որ սոսկ սեր ունի,  
Ինչո՞ւ այդպէս ծակել զայն,  
Բայց չէ որ ե'ս ալ զանի  
Ծակեմ մեղբովս բազմազան:

Հոն ուխտեցի դրուսմել  
Խաչելուքեան այն պատկեր  
Սիրտիս մեջ՝ ուր անարգել  
Զի մըսնեն ալ չար մեղբեր:

Ու ա'յն օրէն ուխտեցի  
Սիրել Փրկչին խաչը միւս,  
Թէւերուն տակ խրճիկելի  
Բերել ամեն ցաւ ու վիւս:

## Թ. ԶԱՏԻԿ

“Զ Ե Ա Ս Ց”

ՄԱՍԹ. ԻԸ. 6  
ՄԱՐԿ. ՃԶ. 6  
ԴՈՒԿ. ԻԳ. 6

**Պ**ՈԽՓ, խւլաբերք, ինչո՞ւ ցողովը այգուն՝  
Արտասուարուրմ ու կարմրած աշենրով,  
Տենդոս հայով հոս կը փուրամ վաղագոյն,  
Վրդովելու ժիրմին նինջը անխրռով.  
Այն որ մահուան լուծեց կապերն ահաւոր,  
Փիտի մրճա՞ր ժիրմին մէջը ըրդրայուած,  
Ի՞նչ հարկ օծել զԱյն, որ ձեռքովն իր հրզօր՝  
Կենիով օծեց ժիրմին սեմք մըրամած՝  
Զէ՛, փառաց Տերն գերեզմանին ամրակուռ.  
Քակեց, փրչեց փականները, նիզն ու դուռ..

«ԶԵ՛ ԱՍ»:

Դուք, աւակերտ Վարդապետին երկնաւոր,  
Ինչո՞ւ այդպիս բոլո՞րովին յուսահաս  
Կը սառապիմ վրդովմունենով մանսովոր,  
Դուք որ Անկէ կ'ուսանէիմ անընդհատ,  
Զէ՛ յիշեր իր խրախոսի ան խօսեն՝  
Մինչ կ'ըսէր քէ պէտ էր իրեն խաչ ելնել,

Մոռցա՞ն քէ ինք առաջուց կը գուշակէր  
Թէ պի՞ս մըսներ գերեզմանին մէջ անել.  
Բայց չէ՛, ինքը յաւիտենից Անմահն էր,  
Չի կրցան զԱյն բանտել ժիրմին սեւ դուռներ.

«ՉԵ՛ ԱՍ»:

Դուք, Գրիսոնեայի, ների՛ խաչին երգեցի  
Երգը ըլխուր ու սրտայոյդ, ներդաւնակ.  
Հերի՛ Փրկչին շարշարանին հիացիկ՝  
Հերի՛ Սնոր սազնապները մեղքինա.  
Իր փրկչական դերը այդչափ չէր միայն,  
Ոչ ալ խաչին ցաւերը սոսկ իր բաժին.  
Թէեւ եկաւ բառնաւ մեղքը մարդկութեան  
—Չի այդպիսով խոցուած սիրտեր կը բուժին—  
Բայց Յարութիւնն փառաց պրսակն էր Անոր,  
Որով հակեց կնի՛ ժր ժիրմին ահաւոր.

«ԶԵ՛ ԱՍ»:

Դուք, ո՛վ մարդիկ, մոռցե՞ն այլեւս Գողգորան,  
Ու Յովսեկիայ պարտէկն եկէ ցնծութեամբ,  
Մահուան բոլոր արհաւիրեր ցըրուեցան,  
Անմահութեան այսօր ծագեց այգն անամապ.  
Զի երկեղուան խաչեան այսօր յաղրական  
Կը դրդրդէ ամուր դուռներն դըմուխին,  
Յաւիտենից դուռներ այսօր կը վերնան,  
Թագաւորին փառաց տեղի տան մուտքին  
«Այսօր յարեաւ» անմահ Փեսան երկնաւոր,  
Լուսո՞յ որդիմ, երգեցե՞ն դուք զայս երգ նոր.

«ԶԵ՛ ԱՍ»:

### ՍԻՐՏԻՆ ՅԱՐԱԿԻԹԻՒՆԻ

Աշխարհաւեր լարակումո՞վը չարին  
Հիւանդացայ շա՛ս տարիներ հալումաւ,  
Էզգացումի բարմ կոկոններս խանձեցին  
Բըրքնկումներն կոյր կիրթերուս գետնաբարձ:  
  
Հոգիս դարձաւ անապատ մը ամայի,  
Կեանի չի կար հոն բողբոջում մ'իսկ տրկար,  
Մեղմ-խորշակէն այրեացաւեր կ'ըլլայի,  
Հոգեշարշար հառաջներով ցաւազար:

Մեռան մեջըս ինչ որ կային սուրբ բարի,  
Սկրերս, լոյսերս, երազնիւրս ալ, տենչերս ալ,  
Ու հիւանդոս այս հիւծումիս մեջ կարի՝  
Մեռաւ . . . սիրս ալ հատնումով մը վրեսահալ . . . :

\* \*

Բայց օր մը Տէր, Յարուքիւնը կենախայս՝  
Կեանի Յոյսին բրրուացուց հոն վառ շողեր,  
Ժրափիտ ծարեց մեջ լոյսին հառազայր,  
Մեռած սիրս ալ յարուքիւն առած եր . . . :

### Ժ. ՆՈՐ ԿԻՒՐԱԿԵ

“Տէր իմ եի Ա.ՍՏՈՒԱԾ իՄ”

ՅՈՎ.Հ. Խ. 28

Ո՞ւ տիեզերիդ հրաւալիքներուն,  
Ուր դրումուած կայ Քու իմաստուքիւն,  
Եւ ո՛չ մեծափառ երկինքիդ անհուն,  
Որ միւս կը պատմէ փառքդ մեծահնչիւն  
—Թէեւ ասոնք Քու փառքիդ են գործեր—  
Անոնց նայելով, չե՛, բնա՛ւ չեմ ըսեր  
«Տէր իմ եւ Ասուած իմ»:

Ո՛չ երկնասրլաց բարձունեներու դեմ,  
Ծածկրւած ձիւնով մը քնչենական՝  
Թէեւ զանոնք միւս պըսնումով դիտեմ,  
Չունիմ մեծ սարսուն, պատկառանք մ'այնան,  
Թէեւ ըլլաս Դուն բարձունեներու Տէր,  
Չե՛, անոնց առջեւ երե՛ք չեմ ըսեր  
«Տէր իմ եւ Ասուած իմ»:

Եւ ո՛չ ալ ծովին անծայր, անսահման  
Եզերն երբ կայնիմ դիտելու համար  
Անոր գոռացով ալիքն լեռնահնան,  
Որ կը կուտակուին անրիւ, անհամար,  
Ո՛րչափ ալ ծովը եւ իր կոհակներ  
Ցուզեն զիս, անոնց առջեւ չեմ ըսեր  
«Տէր իմ եւ Ասուած իմ»:

Բընուրիւնը զիս չի պակուցաներ,  
Դարեր, ժամանակ չեն ազդեր ինձի,  
Մարդոց ձեռքերուն բիւր հրաւալիներ՝  
Մէջ չ'արքընցուցին բափ մ'հիացումի.  
Աշխարհիս մէջ բնա՛ւ բանի մը դէմ, Տէր,  
Չեմ բացազանչեր, երթե՛մ չեմ ըսեր  
«Տէր իմ եւ Ասուած իմ»:

Բայց բերանաւաս Թովմասի պէս երբ  
Զրկուած յարուցեալ Փրկչիդ վիճ տեսէն,  
— Թէև հաստատի փաստով բազմակիրապ,—  
Հաւասէի աչքով տեսնեմ սերդ ամէն,  
Վերքերուդ առջեւ, — սիրոյդ բերաններ,—  
Ընկերուած, խնարի, միւս կը զոշեմ Տէր,  
«Տէր իմ եւ Ասուած իմ»:

ՆՈՐ ՍՏԵՂԾՈՒԻ

**Ս**ՏԵՂԾ՝ ինձմէ, Տէր, այս աչքերն իմ չար,  
Որ յար աշխարհիս պրդուրեանց նային,  
Ու տն՛ւր նոր աչքեր որ դիտեն անհան,  
Անբացատեղի փառքերդ երկնալին:

Դադրեցո՛ւր, ով Տէր, բրրուռումը լեզուին.  
Անբարըսուրեան խօսերէն խապառ,  
Ու տն՛ւր ինձ նոր մը, որով խեղն նոզիս  
Պատմէ փրկուրեան զորդդ հրաւափառ:

Խըլացո՛ւր նաև ականջներս իմ բաց՝  
Որ հանոյք կրզզան չար խօսի լսելէն.  
Ու նորեր ձեւէ ա'յնպէս յարդարուած  
Որ դաճակուրիւնն երկնից վայելեն:

Կրտե՛ ինձմէ, Տէր, ձեռքերն իմ աղտոս,  
Անիրաւուրեանց տիլմով բարաւոն,  
Ու նոր ձեռքեր տուր որ սեղանիդ մօս  
Փարին փրկուրեան ցից եղջիւրներուն:

Անգամալուծէ՛ ոտերն իմ փուրկո՞  
Որ շա՛ս խալեցին բիւր ժաւիղներէ,  
Ու նորեր ինձ տուր, որով Քեզ զամ մօս,  
Ու սրխալ խալ մը ալ խիղնս չի ներէ:

Նորոգէ՛, ով Տէր, այս սիրտս ալ հին,  
«Մարմնեղէն սիրս» տուր փափուկ, բզզայոն,  
Մեղմեր չի խոցեն ալ զայն բընաւին,  
Ու բզզայ ամ սոսկ սերը Քու անհուն:

Նորասեղծէ՛ զիս, Տէր բոլորովին,  
Սիրտով, նոզիով նոր բլամ բոլոր,  
Ու մէջըս մեռնի ալ այն մարդը հին,  
Դրժոխին չըլլամ ալ որոր մոլոր:

## ԺԱ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

### ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ



**ԱՍԲԱՐՁՈՒՄԸ** հոգիներուն կարօն է մեծ՝  
Երբ յարուքեամբ նոր կեանի մը կը տեսնեն լոյս,  
Երբ հոգիներ յոգնաշարչար ու քիւրահնեծ՝  
Նոր սեր զգան, հազնին հաւատ, ունենան յոյս:

Համբարձումը հոգիներուն բրոխն է վեր,  
Որով կեանի այս «խոր ձոր» էն կը վերըեւեն.  
Թօրափելով լողանեները չար անբուեր,  
Կ'ինան մեծ, սուրբ իտեալի մը ետեւեն:

Համբարձումը հոգիներուն նրայքն է տափ,  
Ուր կը զրտուին, կը մաերուին առաներէ,  
Ու սուրբ կեանի մ'նրապոյր' վր բովանդակ  
Քաղցր զգլսանի մ'յրենց վրայ յար կը տիրէ:

Համբարձումը մեծ կեանիներուն պրսակն է պերն,  
Քառուած բոլոր տառապանի, խաչերու տեղ.  
Երանուքեան առհաւատչեայ մ'անսուտ, անվերջ,  
Վերուցում մը վայելիներու աշխարհն անմեղ:

Համբարձում մը ամենօրեայ միւս կը տիրէ  
Միրտերնուն միջամկն ամոնց, որ կը ջանան  
Հեռու ըլլալ չար կիրերէ ու մեղերէ,  
Հետեւելով յար պրբուքեան, արդարուքեան :

Յիշատակը Համբարձումին վեհ, փրկչական՝  
Ոսկի օրլորայ մըն է բզմեզ երկինք հաշող,  
Կամ հայրական ձեռք մը, որու վրսան աշխան՝  
Կը վերանանի երանուքեանց վայրն լուսաշող:

Համբարձումիդ պիանի էւ պատիւ, ով Տեր Յիսուս,  
Զի ասով սոսկ պամծացուցիր Քու յադրանակ,  
Երկրէ երկինք յարդարեցիր ուղի մը լոյս,  
Ուրկէ երկինք պիտի երան սուրբերդ համակ:



## ԺՐ. ՀՈԳԵԳԱԼՈՒՏ

### ՀՈԳԵԳԱԼՈՒՏ

... Եւ դուք հասարուք ի հաղափի յերսաղիմ, մինչեւ զգենուցուք գօրուրիմ ի բարձանց: ԴՐԻԿ. ԽՊ. 49

**Ս**ՊՈԱՍՈՒԱՄԻ հատնումովը ոգեսպառ,  
Սինեակին մեջ առանձնազած, անքարքառ,  
Երկիւղանառն ըզգացումով մ'համակուած,  
Վերլիւէկին Փրկչին խօսեր սիրածարձ:

Կը յիշեին, կը յիշեին արցունեով  
Խաչելութեան տագնապները հոգեխոռով  
Երենց վախկոն ու ժիրապուժ վարմունեներ  
Կուծերենուն տակ խիղճի փուշեր եին դրեր:

Ու ՎԵՄ-ՊԵՏՐՈՆ իր շարժիլը կը յիշեր  
Տրկար աղջկան հարցումներէն այն գիշեր,  
Տամ արցունեով նիմար այտեն կը լրւար,  
Միտք բերելով Փրկչին նայուածքն սիրավառ:

Սուրբ կիներն ալ աղբիւր դարձած արցունիք՝  
Կ'ալորէին, կը հրսկեին կրկնակի,  
Տիրամօր սիրտն ալ բաժանման կրակէն  
Տառապագին կը բրունկէր ապատէն:

Բայց գիտեին վրատանելով խոստումին՝  
Երուսաղիմ նրսիլ, մինալ պէտք եին,  
Անոր համար կը սպասէին մեծ Յոյսին  
Ըստովալից, իրքաւալի ծագումին:

\*\*

ՊԵՏԵԼՈՒՏԵԿԻ լրացած եր նիշդ ա'յն օր,  
Երբ կը ծագէր հօմարտուքեան Այզը նոր,  
Յանկարձ հրնչիւն մը երկինքին հողմի պէս  
Եկաւ, լեցուց տունը ոյժով մը անտես:

Եւ բաժնըրւած ու հրեղին լեզուներ  
Եկան, նրսան անոնց լրայ. անվեհներ  
Սուրբ Հոգիով լեցուած առին նոր եռանդ,  
Այլակու բարբառելու նոր տաղանդ:

Մեծ եր այն օրն, զի Սուրբ Հոգւոյն նոր ժշգան  
Կը բացուեր բյուր բարիեներով բազմազան.  
Մեծ եր այն օրն, զի աշխարհ նո՞ր կը ծրներ,  
Նոր Միունի հասաւուեկին նոր հիմեր:

Երկուս Պետրոս ու թմբերներն իր բոյր,  
Խրիստ Հոգւոյն նոր բաժնկին անսովոր,  
Երենց սիրտէն «կենաց զուր» գուրս կու տային,  
Յափրչակուած ըզմալանեով Երկնային:

Ա' Յովելեայ կանխաձայնած այն նոր դար  
Երկնահանդէս հրաւալիեներ ցոյց կու տար.  
Նորահաստան եկեղեցին ալ անվախ  
Պիտի բանար իր փրկութեան մեծ փարախ:

Խրապէլեան տեսանողներ բո՞յ լրուն,  
Մարգարէներ բոլուն հնարնին հեզօրէն,  
Առաքեալներ, մարտիրոսներ ա'լ երգեն  
Պիտի Հոգւոյն ըընորհները, փառքն ամեն:

Նոր է Երկինք, նոր է Երկիր, նոր աշխարհ.  
Զի Սուրբ Հոգւոյն ծագեց լոյսը հրաւախառ.  
Պետելուտէն գրքաւական մըն է ա'լ  
Ու «Բարի ե» պիտի բակ Տերն բարձեալ:

\*

Ե'ս ալ հատայ բազաւումով հոգեկան,  
Աղօք, արցունիք սիրտիս ալմէն դաւրս կու զան.  
Հոգեզպալուս մ'ալ հոգւոյս մեջ չի կրկնե՞ս,  
Պըմելով զայն ըընորհներով Քու պէսպէս . . . :

## ԺԳ. ՎԱՐԴԱՎԱՐ

Ա.31. ԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԻ

Ո՞ք կ'երկարին ըստուերները իրիկուտն՝  
 Թափոր լեռան կողն ի վար,  
 Խոնջ արեւը ամալ-լաշակով մերփներփեան  
 Կը պղճնըրի վարդավառ,  
 Հոն վերջ տալու օրուան վազքին տղարձակ,  
 Հորիզոնին ծոցն անդոռ,  
 Իբր կեանք մը վայլ ու պերնանք, խինդ համակ՝  
 Հուսկ հանգիստին ծոցը խոր:

Բայց նոր արեւ մը լուսացայ, անսովոր,  
 Թափոր լեռան բարձունին  
 Վեր բարձրանայ լոյս ծագումով վառաւոր,  
 Հրաւավառ ապահեն,  
 Պայծառակերպ իտեալին հուր արփոյն  
 Պատկերելով ցոլին ու գել,  
 Անոր լոյսով զարդարուելու նոխազոյն  
 Տայ մեզ տենչը սրբազել:  
 Թիսուսն է ան, նազովրեցին հրաւագործ,  
 Թափոր լեռը՝ մեկ հանի  
 Խեղմ ձլինորսներ հեղահոգի ու անփորձ՝  
 Հետք առած կը տանի,

Հոն ցոյց տալու նոր Կրօնէին վեհութեան  
 Մեկ պատկերը ցոլացիկ  
 Անոնց պարզուկ հոգիներուն, որ ա'յնան  
 Կը հրապուրուին հիացիկ:

Հոն երկինքը բընակչուրեամբն իր ընտեալ՝  
 Թափոր լեռան կատարին  
 Վրայ իջած կը պարզուի լուսափայլ.  
 Հոն բիւր ժնորհներ կը վառին.  
 Առամեալներն հիացումով մը անհառ  
 Միւս հոն մրնալ կը բաղձան,  
 Երանուրեանց այն կեանին մեջ լուսավառ  
 Վայելներեալ բազմազան:

Երկնախօսիկ ձայնը վերեն կ'որոտայ  
 Թափոր լեռան լոյս ամպէն  
 «Դա՛ է Ուրդի իմ սիրելի»,» եւ ահա  
 Առամեալներն ալ մեկին  
 Այս յայտնուրեան երկիւղովը համակուած՝  
 Երեսներնուն վրայ վար  
 Գետին կ'իման խոնարհուրեամբ գետնամած՝  
 Մեծ սարսափով շանրահար:

Կը պատուիրէ Տէրն չի պատմել այս տեսիլ  
 Թափոր լեռան անձիալի,  
 Իր Յարուրեամբ մինչեւ նոր Կրօնն դեռածիլ՝  
 Մեծահրոշակ ծաւալի.  
 Ու ա'յն օրն լոյս կրօնէին լոյսն աս վառ  
 Կը բըռլնիկ օրէ օր,

Եւ կը վաճէ մելք, ցաւեր, միշտ ու խաւար,  
Ու սարսափներ նորանոր:

... Կալակերպի աշխարհ համայն, զի ա'յն օր  
Թափոր լեռան բարձունքնեն  
Երկնից զքեց Յիսուս ո. դին լուսաւոր,  
Այն մեծ դասով լուսելիքն:  
Անո՛ր համար Վարդափառն ալ հինաւուց  
Ալակերպուած այս Տօնին,  
Հինք՝ Նորին լոյս երիզով մը անլոյծ  
Զօդեց կապով մ'անիրնին:  
Թո՞ղ Արեւը այն լուսացայ, անսովոր,  
Թափոր լեռան բարձունքնեն  
Վեր բարձրանայ լոյս ծագումով փառաւոր,  
Հրաշավառ ապահեն.  
Պայծառակերպ իսկալին նուր արփւոյն  
Թո՞ղ պատկերէ ցոլին ու գել,  
Անոր լոյսով զարդարուելու նոխազոյն  
Տալով մեզ տեսչն սրբազել:

## Ժ. ՎԵՐԱՓ. Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ

### ԵՐԱՆԵԱԼ ՄԱՅԻՍԻ

... Զի անս յախնինեւ երանեսցն իմն  
ամենայի ազգի: » Դ.ՈՒԿ. Ա. 48

VI

Երանին նեզ, մայրեռու մայր,  
Համեստուրինդ նեզ ու խմնարհ՝  
Պրակուեցաւ Երկնաւոր Հօր  
Նայուածենիր ամենազօր:  
Երանին նեզ, որ դարէ դար  
Կը գովուխ միշտ ու անդադար,  
Հզօրը նեզմով ըրաւ մեծ բան  
Այն խոստումը մեր փրրկութեան:

Երանին նեզ, ո՞վ մայր բարի,  
Արժանացար մեծ ըրնորի.  
Զի ամեն մօր չի վիճակիր  
Գրիել Յիսուս մ'իբր ուրին իր:  
Երանին նեզ, որ գրզուեցիր  
Այն գանձը մեծ ու երկնաձիր,  
Զի նախամօր բազուկն երկան  
Դու՛ն կարնեցիր հնազանդութեան:

Երանին նեզ, մեր մայրեռուն  
Օրինակ մը ըրւիր խօսուն,  
Թէ պէտք են միշտ բլալ խոնարհ,  
Ա'յդ է բլալն «Երանեալ Մայր:»

## ԺԵ. ԽԱՉՎԵՐԱՑ

ԽԱՉԻՆ ՊԱՐԾԱՆՔԻ

ԳԱՂ, Զ. 14

Ո՞ւ վառեցր սին, ո՞չ մեծուքիւն, ո՞չ պատիւ,  
 Ոչ գանձեր նոխ, ո՞չ բարձր դիրք, ո՞չ անուն,  
 Ոչ զիտուքիւն, ո՞չ տիտղոսներ բազմաքիւ,  
 Ոչ մատնանիշ հիացումը ամենուն  
 Կ'արժեն ըլլալ պարծանիք մեր հոգիին,  
 Բայց մի՛ միայն պէտք է բաղձալ սրտովին  
 Խաչի՛ն պարծանիք:

Անո՞վ միայն աշխարհը խաչ կը հանենի,  
 Եր հետանիներն կոխտելով առարուր,  
 Եւ կը ծաղրենի իր հրապոյրներն չարանենգ,  
 Զի չեն ըլլար անոնց բրնաւ անձնատուր.  
 Ասպէս հեռու փախած պատրոլ աշխարհէս՝  
 Ար պանձացնենի սիրերով զոհ, խոնարհ, նեզ,  
 Խաչի՛ն պարծանիք:

Անո՞վ կրթանի խաչել մեր եսն ալ նրապար,  
 Պահանջները իր անիրաւ, անարդար,  
 Մեղքի ներքին խրցումներն անհանդար,  
 Վայելելու խաղաղուքիւն մանիրքար.  
 Ու մեր սիրեն դուրս կը խրնիի բաղցաբոյր,  
 Հոգենորոգ, հոգեհրմայ, խողցր, անդոյր,  
 Խաչի՛ն պարծանիք:

## ՏԻՐԱՄԱՅՐ

(ՊԱՏԱՆՐԻՆ ՍՈՇԵՒ)

**Ա**ՅՅՈ աչերուդ զինջ ահումը, Տիրամայր,  
 Երկինն է իր լոյսերով,  
 Ու աներիք շող նայուածներդ ալ խոնարի  
 Համակ զուր են ու զորով:

Բոսոր բերնիդ կրկոն շուրբներ, Տիրամայր,  
 Լրուուքան մէջ պերնախոս՝  
 Այն մայրական զրգուոս համբոյրն խանդալառ  
 Կ'ուրուազրձեն մեղրահոս:

Կաք այտերուդ շառագունումն, Տիրամայր,  
 —Համեստուքեան սու՛րք պատկեր,—  
 Սիրերու մէջ հիացումի մը աննառ  
 Կ'արբրնցընէ խորհուրդներ:

Ամպի զուլայ ճակտիյ ըլնորնն, Տիրամայր,  
 Մածկրած սեւ մազիդ տակ՝  
 Կր վերացնէ մեր հոգիներ տեսդահար,  
 Մեր բաղձանիներ բովանդակի:

Արեւ դեմիիդ գեղն անպատում, Տիրամայր,  
 Թէ կը վառէ մեր հոգին,  
 Հապս սի՞րտդ.—ո՞հ, չեմ զրսներ ո՞չ մեկ բառ  
 Յայտնելու սերդ կարողին:

Սիրոյ երզն է ան պրտագրաւ, բրրրոռուն,  
Ու զըրուքեան ծիածանումը ծիծլուն,  
Գօսեպինդողն մեր ուժարեկ սիրտերուն,  
Զի փրկուքեան Աւետարանն է բելուն:  
Անո՞ր համար պէտ է պատմել դարէ դար  
Մեծ պարծաներ այն ճրշմարիս ու արդար,  
Խաչին պարծաներ:

Պարծանեներու պարծանենն է ան որ խաչին  
Մեծ Խաչեալին կը ճրոշակէ սերն անհուն,  
Զի Ա. Ե եղաւ մեր մեղեներուն առաջին  
Քաւուքեան զոհն, խաչին վլրայ սրբանուն,  
Անո՞ր համար յաւիտեանեներ բիշ կու զան  
Հրոշակերու այն պարծաներ հոգեկան,  
Խաչին պարծաներ . . . :

## ՃԶ. ՎԱՐԱԳԱՅ Ս. ԽԱՉ

ԽԱՉԻՆ ՍԵՂԱՆԻ

**Խ**ԱԿԱՆ, ինկան սեղանեները դարաւոր,  
Աստարութին, Անահիտին ու Բելին,  
Որովհենեւ աստուածներն ալ փառաւոր՝  
Ծածկրւեցան փուշին տակ անցեալին:  
Ժամանակին համայնաւոր ձեռքին տակ  
Ամբարտակ մ'իսկ չի մընաց նին, դիցանուէր,  
Աւերակներն իբրև անոնց յիշատակ  
Կը ցուցուին սոսկ՝ հընախոյզին հանուած վեր:

Հին բագիններ, աւրուշաններ ա'լ մարած՝  
Զին բրոլնկիր նրւիրական այն հուրով,  
Պատամունն մ'իսկ չի կրկներիւր վերջնամաց,  
Ո՛չ ալ գոնէ ողջակեկ մը նեններով:

Ու դիցակրօն հուրմին պատօնն զայտնալից  
Առասպեկ մ'է այլէս այսօր հընաւանդ,  
Պատօնն՝ պատօն իր սեղանին բախտակից,  
Ամեն ինչ փուլ ու ամեն յուշ ու հանդ:

Գողգորայի վեհ բարձունին ի կատար  
Նոր սեղան մը կը բարձրանայ խոռարեւ,  
Խաչին Սեղանն՝ պատարագ մ'ուր դարէ դար  
Կ'ողջակիզուի, կը մատուցուի յարատեւ:

Խաչին սեղանն, ուր Խաչեալին սերն անհուն՝  
Բարեխօսող աղօթներով խրնկանուեր  
Կը բաշխուի մեղին համար ամենուն,  
Ու կ'ամոնէ սիրտեր վրհաս, կարելիք:

Խաչին Սեղանն, սիրտերու մեջ կանգներած՝  
Ժամանակը զայն չի կրեար կործանեկ  
Քանի որ հո՞ն սեր-ողջակեզն յարարած  
Կը մատուցնի պատօնունով մ'անարգել:

Խաչին սեղանն, Տէր, սիրտերուս մեջ կանգնէ,  
Կործանելով կիրք-կուռքերը կոյր եսին,  
Փորուկաբեր մամպն երբ երկինք մըրազնէ,  
Ծիածանէ քո՞ղ լոյսը քու եւեսին:

## ԺԵ. ԳԻՒՏԻ ԽԱՉ

Խ Ա. Զ Բ.

**Պ**ըստ ԳՈՅԹԱՅԻ կատարին վեմ բարձունենք ապալեր  
Քառարեւեան սուրբ խաչը բազկատարած կը կենայ,  
«Եկայք առ իս,» դաշներգին բրրուումներով հոգենմայ,  
Բոլոր բեկեալ սիրեներու կ'ըլլայ խրախոյս, բաշալեր:

Ան հայրական բեւերուն պատկերացումն մրցաբաց,  
Որ անառակ մարդկութեան միւս կը կարդայ նըրաւեր,  
Ու բրժւէիլ խոսանայ սիրեներ նեկ, կարենիւր,  
Հոգիները նրւ աղուն, չարալրուկ, տառապած:

Մերն է անկէ կը ծորի բոսոր զոյնով արիւնի,  
Ու գրբուրեան յարաբուխ աղբերացումն անբապառ  
Խաչն ի վար կը ցա Տ առատահոս, զետաբար,  
Հոգիները զովացնով տարով ջուրը կենդանի:

Պատուանիդանեն կը մրխայ ողջակիզումն հաւըսուրեան,  
Ծառանալով յամբաքար առաջնորդող կ'ըլլայ սիսն,  
Որ եւկնային Քանանու կը ներընչէ մեզ աւիւն  
Զի հոն պիտի վայելենիք երանուրիւն մշակիտեան:

Խա՛չը, եղջիւր փրկուրեան ու ապաւեն տրկարին,  
Անո՞ր միայն փարելով բբժւէկուրին կը զբսնենի,  
Մեղքի ճահրոս օձերուն խայբումներեն չարանինիգ,  
Նոյն իսկ բա՛ւ է աշենենիս երե անոր կը յառին:

Պեսէ է յարգել խաչը սուրբ, լիւստակը պատուական  
Մեծ խաչեալին, որ խաչովն խաղաղութիւն մեզ բերաւ,  
Ծամուր խաչերն ալ օծեց պլասկներով սրբազրաւ,  
Խաչը սանդուղ երկինիին մեզ յարդարեց յաւիտեան:

ՎԵՐՋ



ՀՀ Ազգային գրադարան



NL0313686

24840

ՀԵՂԻՆԱԿԻՒՆ ՆԱԽՈՐԴԻ ԳՈՐԾԸ

Գ.ԵԹ.ՍԽ.Մ.Ա.Հ. (Խոհ. Բանասեղծություններ) 5 հ.մ.

Գիմել հեղինակին, Սրտապու, Պայպր Հոռոս  
Թիւ 15, Կ. Պոլիս

